

Ա.ԶԱՐԵԱՆ ՀԵՄԱՐԱՆ

Ի ՄՈՍԿՈՒԱ

ԵՒ Ա.ՆՈՐ ԵՅԹԱՆԱՍՈՒՆ ԵՒ ՀԻՆԳԱՄԵԱՅ

Տ Ա Ր Ե Դ Ա Ր Ձ Ն



Ազգային լրագիրք հոչակեցին արդէն թէ Լազարեան մեծանուն և քաջափայլ իշխանաց առաստամիտ տրութք ի Մոսկուա իրուսաց հաստատուած Ուսումնարանին եօթանասուն և հինգամեայ տարեդարձն՝ մեծահանդէս կատարուեր է ի 25 հոկտեմբերի անցելը :

Այս բարեպատեհ և սփոփական առթով՝ հարկ կը համարիմք հետևեալ տեղեւիութիւնները հաղորդել այն անմահ բարերարաց և իրենց անունը կրող բարեհամբաւ ուսումնարանին վրայ, թէ հայերէն և թէ օտար լեզուներով գրուածներէ քաղելով։ Հետզհետէ պիտի հրատարակենք՝ դարուս ընթացքին մէջ երեցած լազգային կրթութեան սատար մեծախորհուրդ և մեծանձն ուրիշ բարերարաց կենսագրութիւնն ալ, և իրենց հաստատած դպրոցաց արդիւնքը։

Վահաբաս Ա.Պարսից թագաւորն՝ Հայոց աշխարհին մէջ դեռ ևս ինքնիշխան և ինքնօրէն գաւառակալներն իրեն հնազան գեցնելու համար՝ երկար տարիներ ու յարատե ջանքով աշխատելէն ետքը, զանոնք շահելու կերպը ուրիշ բանի մէջ չգտաւ՝ բայց եթէ բռնութիւնն ու սաստը մէկզի զնելով, կարդէ դուրս քաղցրութեամբ վարուիլ հետերնին, ամէն կարելի մարդասէր հնարք, խնամք և գութ տարածելով վրանին։ Եւ այնչափ յաջողեցաւ իր այսպիսի հնարիման քաղաքագիտութեամբ, որ շատք ի Հայոց՝ մանաւանդ ի ճոխից և յազնուաց՝ մտագիւր գաղթեցին ի Պարսս։ և թագաւորակաց ոստանին մէջ բնակութիւննին հաստատելով՝ այլ և այլ ազատութիւններ ու առանձնաշնորհութիւններ կրցան ձեռք բերել։ Իսկ Շահաբաս անոնց սիրտն ալ աւելի յինքն յանկուցանելու նպատակաւ՝ մէջերնէն տոհմիւ և սերնդեամբ ազնուականաց՝ պատուոյ

և իշխանութեան աստիճաններ ալ պարգևեց, սիրելի ընելով իրենց
նոր բնակավայրը:

Ասոնցմէ մէկն էր Մանուկ Եղիազարեան՝ յազնիւ և յընտիր տոհ-
մէ սերեալ: Իւր Ղազար որդին՝ երկրորդ Շահաբասի իշխանութեան
ժամանակ՝ արքունի գանձուց ոստիկան կարգուած էր և փողերանո-
ցի տեսուչ: Իսկ Ղազարայ որդին՝ միւս այլ Ղազար՝ թագաւորական
հրամանաւ, իւր բազմապատիկ ծառայութեանց և արդեանց փոխա-
րէն՝ ի նորն ջուղա բնակող Հայոց տեղակալ և խնամատար դր-
ռուած էր:

* *

Նատրշահի բռնական մահուընէն ետքը (1747), Պարսից աշխար-
հին մէջ ապստամբութիւնք և խռովութիւններ ծագեցան: Այդ-
յուզմանց ժամանակ՝ Հայոց ազգէն նշանաւոր և իշխանագուն ան-
ձինք՝ իրենց կենաց և ստացուածոց և պահովութիւնը վտանգի մէջ
նկատելով՝ բռնադատուեցան օտար տէրութեանց սահմանները եր-
թալ գաղթականութեամբ: Ասոնց հետ էր և Նազար Ղազարեան,
որ լսելով թէ Ռուսաց կայսերը մտաղիւր սիրով իրենց պաշտպանու-
թեան և հովանոյն տակ կ'ընդունին Պարսկաստանէն Ռուսիոյ հողն
ու սահմանն անցնողներն, և անոնց ազատութիւն ի տրոց, ապահո-
վութիւն և բազմապատիկ առանձնաշնորհութիւններ կը պարգեն,
իւր ընտանեգին՝ անցեալ դարուն կիսուն (1749 և 50) անցնելով ի
Ռուսաստան՝ հետը տարաւ նաև բազմագանձ ճոխութիւն, արդիւնք
իր բազմամեայ ջանից և արդարաշահ վաստակոց:

Չորս որդիք ունեցեր էր ի հայրենիսն՝ ի նոր ջուղա. և էին Յով-
հաննէս, Մինաս, Խաչատուր և Յովակիմ:

Առջի տարիներն՝ իր և ընտանեացը բնակութիւնն հաստատեց
յԱժտէրխան, ուստի անցաւ յետոյ ի Մոսկուա: Հօն՝ քաղաքէն
գուրս 1753 ին կերպասուց և կտաւեղինաց գործարան մը բացաւ, և
զոր բարգաւաճ ծաղկեցուց մեծ ծախքով ու աշխատանօք, օտար եր-
կիրներէ ճարտարագէտ արուեստաւորներ բերել տալով, ու անոնց
ձեռքովն ու ջանիւք՝ նորահաստատ գործարանը յառաջադէմ զար-
գացման փիճակի մը մէջ գնելով: Քանի մը տարիէն ետքը փոխադրեց
զայն ի Ֆրիանով, Մոսկուայէն վաթսուն և հինգ մղոն հեռու տեղ
մը: Այնչափ ընտիր և յարգի էին այդ գործարանին արտադրու-
թիւնք, որ կրցաւ մրցիլ ու հաւասարիլ աւելի ճարտարարուեստ և
յառաջադէմ ազգաց գործարաններէ ելած արտադրութեանց հետ,
որով և ի կիրառութիւն ֆեթրապուրկի արքունեաց անգամ կարեօր
եղածը կը մատակարարէին գովութեամբ ու ամենուն հաճութեամբ:

Պետական շահուց տեսակիտով մեծ և օգտակար ծառայութիւն

մ'էր այս, բազմաթիւ անձանց պատուաւոր ապրուստի միջոցները դիւրացնելով, և ճարտարութեան ճիւղի մը յառաջազիմութեան մը զումն ընծայելով, ուստի և կարելի չէր որ արժանապէս շվարձատրը էր Լազարեանի գործունէութիւնը։ Այն պատճառաւ կատարինէ Բ կայսրու ին՝ թէ իրեն և թէ որդւոցը ազնուականութեան աստիճան ու պատիւ տուաւ 1776 ին պարգեած հրովարտակաւ մը։ Վեց տարիէն ետքը (1782) Լազարեանց վսեմափայլ տոհմին զլուխն՝ գրեթէ իննամեայ հասակին կնքեց փառօք իր արդիւնական կենաց ընթացքը։

Նազարի որդւոց երիցագոյնն Յովհաննէս՝ պետութեան և արքունեաց այլ և այլ գործոց և ծառայութեանց մէջ նշանաւոր, օր ըստ օրէ աւելի փառաւորուեցաւ, գործակից և օժանդակ ունենալով իր ազնուափայլ եղբարքը։ Թէ յաշխարհէն Պարսից հետերնին բերած և թէ իրենց հօրմէն ժառանգած մեծագումար ընչիքը՝ Օռլով կոմսին առաջարկութեամբ՝ Փեթրպուրկ մայրաքաղաքէն վախուուն մղոն հեռի Ռուֆշա կոչուած բարեշէն աւանը գնեց։ 1778 և 1784 թուականներուն ալ Ոյթրոկոնով կոմսերուն գեղեցիկ մէկ գաստակերտը Փերմ նահանգին մէջ, անոնց ունեցած գործարաններով։ Խմաստուն և խոհական տնտեսութեամբն՝ ալ աւելի աճեցոյց իր հարստութիւնըն, առանց ծանրանալու կամ անիրաւելու ձեռքին տակ եղած բազմաթիւ արծաթաղին գերեաց։

Կատարինէ Բ տէրութեան զանազան կարեսը և բազմաշահ գործառնութիւններն իրեն յանձնեց։ ու անոնց ամենուն մէջ՝ վրան եղած վստահութեան արժանաւոր երեցաւ Յովհաննէս։ Ուրիշ մեծ և բազմորդիւն գործ մուլ ըրաւ, թէ տէրութեան և թէ ազգակցացը հաւասարապէս օգտակար։ Տեսնելով որ Սեաւ և Ազախու ծովուց սահմանակից գտւառք՝ բնակչաց սակաւաւոր ըլլալուն պատճառաւ չէ թէ միայն Ռուսաց տէրութեան օգուտ մը շեն ընծայեր, այլ և անոնց ամրութեան և ի թշնամեաց պաշտպանութեան համար պետութիւնը բռնադատուած էր մեծ ծախքեր ընել, առաջարկեց հարաւային արևելեան կողմերէ գաղթականութիւն բերելով՝ մարդաշատ և օգտակար ընել այն երկիրները։ Լայսերական կառավարութեան հաւանութիւնն և խրախուսական պատասխանն ընդունելով՝ Երկայնարազուկ Արդութեանց Յովսէփ արքեպիսկոպոսին հետ միաբան և համախորհուրդ՝ հօն հրաւիրեց իր ազգայինքը։ որով հազարաւոր հայ գերդաստանը՝ իրմէ քաջալերուելով՝ և մեծանձն առատամութենէն դրամական կարեսը նպաստն և օժանդակութիւն գտած, եկան հաստատուեցան այն կողմերն, ու Ղզլար, Նոր Նախիջեւան և

Գրիգորուպոլիս հայկական քաղաքաց հիմնարկութիւնն ըրին։ Այս
մեծ և ազգակցացն համար բազմաշահ գործէն զատ՝ իր եղբարց
ձեռնտութեամբ և գործակցութեամբ՝ Ռուսաց մայրաքաղաք Փե-
թրապուրկի մէջ երկու ազգային եկեղեցիներ կանգնեց . ինչպէս նաև
իրենց տոհմային յատուկ կալուածոց մէջ Ռուսաց համար ալ եկե-
ղեցիք, գորոցներ, հիւանդանոց, և այլն։ Ասով գոհ չըլլալով, թէ ա-
սոնց և թէ ազգայնոցը համար կառուցած եկեղեցեաց և բարեպաշ-
տական հաստատութեանց ապագայն ալ ապահովեց հաստատուն ե-
կամուտներով ի հասոյթ և ի պահպանութիւն։ Կատարինէ կայսրու-
հին, որ ինչպէս յառաջագոյն յիշեցինք, 1785 թուականին տուած
հրովարտակաւ՝ Յովհաննու Լազարեան ազնուականի տիտղոս տուեր
էր, փառաւորեց զինքը նաև ատենական խորհրդականի պատուով.
Իւր յաջորդն Պաւլոս Ասպետական խորհրդական անուանեց, այլ և
այլ շքանշաններ ալ պարգևելով. Աւստրիոյ կայսրն Յովսէփ Բ, Բրու-
սաց թագաւորն, Շուետի թագաժառանգն՝ Փեթրապուրկի արքու-
նեաց տուած այցելութեանց ժամանակ՝ Ռովշա հասած ատեննին
կօթեվանէին առ Լազարեանս, իրենց արքայական մեծութեան ար-
ժանաւոր պատուով, այսպէս նաև Գաղղիոյ արքունի տոհմէն Ար-
դուայի կոմն և կարողոս Ժագաւորն։ Էր թողունք յիշել Ռուսաց
կայսերական տան իշխանքն ու իշխանուհիք, և թէ որչափ մեծարոյ
և սիրելի էր յաշս Պաւլոս Ա. կայսեր իր համբաւոյն ու արդեամբք,
յաճախ իրեն սեղանակից ընելու պատուոյն արժանացընելով զլա-
զարեան իր արքունեաց մէջ։ Աւստրիոյ կայսրն Յովսէփ Բ. այս ամէն
պատուոյ և փառաց վրայ աւելցուց նաև պարոնութեան և հռովմէա-
կան կայսերութիւնն կոմնի աստիճանն ու անունը, փոխանցելով զայն
նաև որդւոցը։

Ո.ուսիոյ արքունեաց մէջ արժանապէս ստացած վստահութեամբն
քաջալերուած, քիչ յառաջ յիշուած Արզութեանց Յովսէփ արքե-
պիսկոպոսին գործակցութեամբ այլ և այլ խնդրուածք ու առաջար-
կութիւններ ներկայացոյց կայսերական կառավարութեան, իր ազ-
գայնոց քաղաքական դիբքը բարւոքելու և ալ աւելի յառաջադէմ
ու բարեբաստիկ ընելու նպատակաւ և ջանիւք։ Զօրաւոր միջնորդու-
թեամբն ալ զանազան առանձնաշնորհութիւններ ձեռք բերին համ-
ազգիք մեր ի Ղզլար, յԱժտէրիսան, ի Մովտոք, ի Գրիգորու-
պոլիս, ի Ղրիմ, ի Նորն Նախիջեւան, ի Դարբանդ և ի Մու-
րոքուր քաղաքս։

* * *

Մեծամեծ և օդտակար ձեռնարկութիւնք էին ասոնք, և ազգին

ընդհանուր երախտաղիսութեան արժանաւոր գործեր. բայց Յովհաննու վեհանձն ու սիրելի ոգին՝ անոնցմով չուզեց գոհ ըլլալ. Աղջային մանկութեան դաստիարակութեան գործն յառաջացընելու, և իր արդէն մեծ անուան անմահական յիշատակարան մը թողլու փափաքանօք, կտակաւ ձգեց 200,000 ռուբլի թղթադրամ (assignats), Մոսկուայի մէջ իր գերդաստանին անուամբ հայկական ուսումնարան մը հաստատելու և առաջ տանելու նպատակաւ: Կը թողունք յիշել ուրիշ այլ և այլ քաղաքներու մէջ ազգային դպրոցաց շինութեան, բարեկարգութեան ու յառաջադիմութեան համար բաշխած առատապարգևնուէրներն ու դրամական նպաստք: Այսպէս լի փառօք և արդեամբք կնքեց իր բազմարդիւն կեանքն, ի հասակի վաթսունուերկու ամաց:

Հազարեան Յովհաննէս իրեն ուղիղ ժառանգ շմողուց: Երկու դստերքն տղայ հասակի մէջ վախճանեցան. և միտկ արու զաւակն՝ Յարութիւն, զինուորական վիճակի և պաշտամանց մէջ կիրթ և յառաջադէմ, սրտովն ու արութեան գործովք համբաւեալ, քսան և երեք ամեայ ծաղիկ և յօւսալիր հասակին աւարտեց կենաց ընթացքը: Այսպէս Յովհաննու մեծադումար ստացուածոց և կալուածոց ժառանգ եղաւ կրտսեր եղբայրն Յովհակիմ:

Այլ ինչ որ իր փառքը կը յաճախէ, ոչ միայն նիւթական ընչիցն՝ այլ և եղբօրը մեծախոհ սրտին ու ազգանուէր փութոյն ժառանգ, անմահանուն փառաց և արդեանց փափաքանօք վառուած, անոր սիրելի մտածութեանն լոկ գործադիր ըլլալը բաւական չամարելով, նաև յիւր սեպհական ստացուածոց ալ կարեորագոյն մասն մի ուղեց նոյն նպատակին ծառայեցընել:

Այսպէս սկիզբն առաւ իր համբաւաւոր և մեծափառ ազգատոհմին անունը կրող ազգային ուսումնական հաստատութիւնն ի Մոսկուա Ռուսաց. և որոյ շինութեան առաջին քարը դրուեցաւ ի 1813: իսկ երբ շէնքին զլիաւոր և դպրոցական պիտոյից համար անհրաժեշտ մասն ի զլուխ ելաւ, յետագայ 1814 տարւոյն մայիսի 10 ին մեծահանդէս շքով կատարուեցաւ շինութեան բացումն կամ նաւակատիք: Բազմաթիւ գումարելոց ներկայութեամբ՝ ուր հրաւիրուած էին պետական մեծ պաշտօնեայք, Մոսկուայի իշխանապետութիւնք և ընտրելագոյն մասն հայ և ոուս ընկերութեան քաղաքին, աղօթք և մաղթանք կատարուեցան՝ հայցերով զինամս և զպաշտպանութիւն երկնից ի վերայ նորածին հաստատութեանն: Պատարագի մատուցմանէն ետքը՝ հոգեհանգստի աղօթք կատարուեցան ի յիշատակ բարերար կտակողին, որ հայ ազգի մանկութեան համար պատրաստեր էր բարեկրթութեան և ուսմանց այդ ապաստանարանը, ինչպէս նաև ի հանգիստ իւր նախնեաց և մերձաւորաց հոգւոյն: Անոր յաջորդեցին զոհաբանական աղօթք, չնորհակալ ըլլալով Աստուծոյ որ իր ար-

Ժանաժառանգ եղբօր Յովակիմայ ջանքով և առատ տրիւք՝ ի գլուխ հաներ էր այդ մեծ ձեռնարկը. յետոյ այլ և այլ ճառեր և քերթուածք կարդացուեցան, որովք ճարտար գրիչք ու զգայուն և երախտապարտ սրտեր հռչակեցին այն օգուտներն որ ի մշակութենէ և ի զարդացմանէ արուեստից և գիտութեանց կը շահին ազգք, և որոց իրաւացի ակնկալութեամբ կը սպասէ հայաստան ժողովուրդ՝ Յովհաննու Լազարեան առատամիտ և վսեմական խորհրդոյն բարեկարդ գործադրութենէն :

Ենորհակալութեան ուղերձք նաև իշխող տէրութեան հզօր և բարեգութ կայսերաց, որոց նախահոգակ և լուսաւոր միտք լաւ ըմբռունած էին թէ որչափ օգտամատոյց պիտի ըլլան իրենց ընդարձակածաւլ կայսերութեան Հայք, այդ հու և ճարտարագէտ ժողովուրդ, զորոնք պաշտպանելէ ու խնամելէ չին դադրած, պարգևելով իրենց այլ և այլ արտունութիւններ, ազատութիւն և առանձնաշնորհութիւնք :

* * *

Դպրոցի բացմանէն քանի մը տարի ետքը (1820) Յայտարարութիւնն մը հրատարակեց Եղիազարեան Յովակիմ առ համազգիս իւր, յորում ուսմանց և ուսումնական դաստիարակութեան կարեորութեան, և անոնցմէ զիրկ մնալուն՝ կամ տգիտութեան աղիտից վրայ խօսելով, կը յայտնէ իր սրտառոչոր ցաւը ազգակցացը, — իր և մեր հայրենակցաց, — մոտաւոր ազգատութեան և անխնամ վիճակին վըրայ. և թէ որչափ փափաքելի պէտք է ըլլայ անոր անյապաղ դարմանը. և վրայ կը բերէ. « Ինձ այ պէս կ'երենայ թէ եւրոպական խաղաղաւէտ աշխարհաց մէջ՝ ազգային դպրոցաց հիմնարկութիւնք հայ մանկութեան դաստիարակութեան համար՝ կարող պիտի ըլլան ըստ արժանւոյն ի լուն փոխարկել մեր հայրենեաց հիմակուան վիճակը :

« Այսպիսի ազգախնամ մտածութեամբ և խորհրդով՝ իմ բարւոյ յիշատակաց արժանի և անհամեմատ եղբայրս Յովհաննէս աղա Եղիազարեան՝ մահուընէն շատ տարի յառաջ ետևէ եղաւ այսպիսի հիմնարկութեան մը ձեռք զարնել. բայց յոգնախուռն ըզրաղանացը պատճառաւ՝ որ վրան ծանրացած էին, օրէ օր ձգելով, երբ այս երկրաւոր կեանքէս հրաժեշտի ատենն հասաւ, կը տակաւ յանձնեց որ մոտացը խորհուրդը լաւագոյն կերպով և իր բաղձանաց ու փափաքանաց համեմատ ի գլուխ տանիմ:

« Այս վախճանաւ 1814 ին Փեթրպուրկ մայրաքաղաքէն գալով ի Մոսկուա, Աստուծոյ օգնականութեամբ ու իշխող տէրութեան բարեհաճ կամքով՝ ձեռք զարկի ընդարձակ ու հոյակապ

համալսարանի մը շինութեան . ու ի յատուկ իմ գոյիցս երկու հարիւր հազար ռուբլի ծախելով, բայց ի գումարէն զոր ընդունեցայ յարքունական գանձէ, որ իրարու վրայ բարդուած տոկոսիքն էին այն դրամագլխոյն՝ զոր եղբօրս Յովհաննու կտակին համաձայն հօն տեղաւորեր էի, հազիւ 1816 թուականին կրցայ շինութիւնն աւարտել. ու հետեւալ տարին յամենայն շրջակայ նահանգաց ժողովեցի հօն հայկազուն աշակերտներ, ու քաջակիրթ դաստիարակաց ձեռքով սկսայ վարժել զնոսա

« Արդ որովհետև լազարեան համալսարանն իր կատարելութեան տիոց հասած կրնայ համարուիլ, և աշակերտք որ ի նմա ըստ պատշաճին զարգացած կը համարուին յուսումն իմաստից, գիտնական լեզուաց և քաղաքավավար կրթութեան, հարկ համարեցայ բարեսէր ազգերնուս աչքին առջև դնել այս յայտարարութեամբ անոր ամէն ներքին ու արտաքին հանգամանքը, վարժարանին նիւթական իսկատիպ տեսարանաւ, որպէս զի ազգին յառաջադիմութեան սիրողք սփոփուին ու քաջալերուին :

« Ուստի իմ եղբօրս կտակաւ հաստատուած ու ինձմէ ի գլուխ տարուած լազարեան համալսարանս ունի հիմայ արքունի գանձուն մէջ երկու հարիւր հազար ռուբլի (կամ 280 հազար օսմաննեան դահնեկան, նոյն ժամանակին արժէից համեմատ) . ու տարուէ տարի տասն հազար ռուբլի (= 44,000 դահնեկան) չահ կը ստանայ : Ասկէ զատ՝ ես ալ յիմ արդեանց մայր գումարին վրայ այնչափ ինչ աւելցուցեր եմ, որ կարող ըլլայ ըստ ամենայն բարելաւութեան հանգամանաց՝ պահպանուել դաստիարակել երեսուն որբ և աղքատ հայազգի մանկունք :

« Զրիաբար դաստիարակուող աշակերտաց թիւը առ այժմ արդէն լրացած է . բայց բազմաթիւ թոշակաւորք ալ կան յայլ ազգաց : Ամէնքն առ հասարակ հինգ լեզու կը սորվին . և են հայերէն, ուսւերէն, լատիներէն, գաղղիարէն ու գերմաներէն : Վեց կամ եօթն տարուան մէջ, աշակերտաց կորովամտութեան և ընդունակութեանն համեմատ, ուսմանց ընթացք կ'աւարտին : Երեսուն թուոյն մէջ եղողներն՝ ունին ձրի վայելուչ կենցաղավարութիւն, այսինքն՝ ուտելի և ագանելի, այլովք կարեորօքն : Ո՛ր և իցէ ուսանելի լեզուի քերթողական (քերականական) ու հոետորական ընթացքէն զատ, հետզհետէ պիտի ուսանին զաշխարհագրութիւն, զպատմութիւն, զշափարերական մակացութիւնս, ըղտրամարանութիւն և զնկարչութիւն և զայլ ազատակտն արուեստս : Յաշակերտաց անոնք որ կը փափաքին եկեղեցական վիճակի ու պաշտամանց նուիրուիլ, պիտի ուսանին նաև զաստուածաբանութիւն, որպէս զի Հայաստանի եկեղեցիք պայծառանան ուսեալ հոգևորականներով : Ասոնց դասակարգէն զատ,

ուրիշ ամէն աշակերտեալք՝ ուսմանց ընթացքնին աւարտելէն ետքը՝ իրենց ծնողաց յօժարասիրութեան նաև աշակերտաց հակամիտութեան ու բերման համեմատ՝ կրնան ետեէ ըլլալ զինուորական աստիճանի, իրաւագիտութեան, բժշկականութեան, քարտուղարութեան, ուսուցչութեան, վաճառականութեան, և այլն։

«Երեսուն ձրիավարժ աշակերտներէն զատ, Լազարեան համալսարանն որոշած է ընդունիլ ուրիշ հնգետասան աշակերտք ալ ի շրջակայ գաւառաց, նոյնչափ ալ յօտարաց, թոշակաւորք։ Հայ ուսանողք՝ պիտի վճարեն տարուէ տարի վեց հարիւր ըուրիի։

«Այս ամէնը ուսումնատենչ ազգիս հաղորդել պատշաճական համարեցայ, կ'ըսէ, որպէս զի Աստուծոյ շնորհակալ ըլլալով՝ աւետարանին մէջ հոչակուած այրւոյն նմանելով, իւրաքանչիւր ոք իր լումային հանգանակութեամբ գործակիցը ըլլայ ճեմարանիս յառաջադիմութեան։ Զեռքէս եկածն ընելէն ետ չկեցայ, մեր երիտասարդութեան կրթական գործոյն համար։ ասկէ առելին ձեզմէ կը կախուի ։»

Այս վեհանեն իշխանը, — կ'ըսէ իր և բովանդակ ազնուափայլ գերդաստանին վրայ իրաւամբ զարմացողներէն մէկը, — կանգնեց իր ծախիւք նաև քանի մը քարաշէն տուն սուրբ Խաչ եկեղեցւոյ գաւթին մէջ ի Մոսկուա, նորոգեց եկեղեցին առաւել պայծառ ու վայելուչ. և այս ամէն մեծագործութիւններն հանելով յաւարտ, կնքեց բազմարդիւն կեանքը 1824 թուին, ութսունուիրեք տարուան։ ինքն եղաւ ճեմարանին առաջին յանձանձիք, միանդամայն նաև անոր նախկին ուղղիչ։

Շարտենակելի

